

Յաւերժայիշատակ Հանգուցելոյն մատինագրական Հմտութեան իբրև մի ճաշակ՝ դնումենք այս տեղ նորա աշխատասիրած Համարարանի վերջաբանը, որ է

« Քրիստոնեայ, արդեօք և դու նման Յիսուսի կրցա՞ր անպարտակիր վերքեր և խոցեր ունենալ սիրոյ ասպարիզին մէջ՝ զոր Տէրը բացաւ քեզ, արդեօք տքնեցա՞ր քո և ընկերացդ հոգւոյ փրկութեան և մտաց լուսաւորութեան. արդեօք աշխատեցա՞ր մեղաց բարձման, անիրաւութեան ջնջուելուն, սգիտութեան խաւարին փարատելուն, թշուառները մխիթարելու և տառապելոց արտասուքը սրբելու. Եթէ զոհեցիր ժամանակդ, ինքդ, մտաւոր և մարմնաւոր կարողութիւնդ՝ և կեանքդ՝ առաքինութեան, լուսոյ, սիրոյ, հաւատոյ և յուսոյ թագաւորութեան անկեղծութեամբ և անձնուիրութեամբ՝ առանց երկրաւոր շահասիրութեան՝ դու Քրիստոսի զինուոր ես՝ դու Քրիստոսի պէս վերամարտիկ յաղթական մ, ես. քո թափած քրտունքը, քո հոսած արիւնդ, քո ստացած վերքերդ՝ քո փառքդ են, փառաց թագաւորին պէս:

Ուրախ լեր յաւիտեանս,

Մուտ յուրախութիւն Տեառն քո » :

Ով յաւերժացեալ Հոգի, « քո թափած քրտունքդ, քո հոսած արիւնդ, քո ստացած վերքերդ՝ քո փառքն են փառաց թագաւորին պէս:

Իսկ մենք խոնարհելով անմահ յիշատակիդ առաջ՝ կալօթենք առ Աստուած՝ որ նա ի տրիաւր ըլլը ջանիցդ ասէ,

« Ուրախ լեր յաւիտեան

Մուտ յուրախութիւն Տեառն քո » :

# ՀԱՆՌԻՍ

ՀՈԳԵՎԱՆԳՍՏԵԱՆ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ

Տ. Տ. ՆԵՐՍԷՍԻ

ՀԱՆԳՈՒՅԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԲԻՆ Կ. ՊՈԼՍՈՅ

Մեծահասնդէս արարողութեամբ և տխրալից շքեղութեամբ կատարեցու երէկ Գում Գալտի Պատրիարքական Մայր-Նիկեղեցւոյն մէջ պաշտօն հոգեհանգստեան և յուզարկաւորութեան Տեառն

Ներքեւի Սրբազան Արքեպիսկոպոսի, հոգելոյս Պատրիարքին Կ. Պոլսոյ:

Աւասիկ ըստ կարի մոնրամանն մէկ նկարագրութիւն այս մեծ հանդիսին, որ իբրև վերջին ցոյց ժողովրդականութեան մեծանուն Հանգուցելոյն, էջ մը պիտի գրաւէ ազգ. ժամանակակից պատմութեան մէջ:

Շաբաթ առաջ կարգադրութիւն

Հոգելոյս Սրբազանի յուզարկաւորութեան հանդիսին Կարգադիր Մանախումբը շարաթ օր գումարեցաւ իւր ամբողջութեամբ ի Պատրիարքարան:

Մանախումբի անգամոց շատեր կարծիք յայտնեցին թէ ազգային պաշտօնական մարմնոց ներկայացուցիչք ամապարած են թաղման հանգէսն յաւաքիկայ (երեկի) Կիւրակի աւուր համար օրոշելով, մինչ լաւագոյն կը լինէր յետաձգել մի քանի օր, որպէս զի աւելի փառաւոր թաղում կատարելու պատրաստութիւններ տեսնելու ժամանակ գտնուէր: Սակայն ազգային պաշտօնական մարմնոց ներկայացուցիչք յայտարարեցին թէ՛ ըստ բժշկաց փկայութեան անհնարին էր երկար սպասել. հետեւաբար ո՛ւր է ծանր պատասխանատուութեան ենթակայ չմնալու համար՝ պարտաւոր էին Կիւրակի օրը սահմանել թաղման օր:

Քանի որ թաղման հանդիսի համար ամէն կարգի կարգադրութիւնք կատարուած էին, այլ ևս անհնարին էր ո՛ւր է յետաձգում: Սակայն հոգելոյս Սրբազանի մարմնոյն մինչև կիւրակէ իսկ անարատ փիճակի մէջ մնալն անկարելի լինելով, Մանախումբը կարծիք յայտնեց թէ՛ հարկ էր զմուտել Նորին Սրբազանութեան մարմնին, Օծման արարողութեան հնարաւոր գործելու համար: Բայց Մանախումբն անյազթելի գժուարութեան հանդիպեցաւ եկեղեցական Հարց կողմանէ, որք կրօնից հակառակ կը նկատէին եկեղեցականի մը մարմնոյն վրայ այսօրինակ բժշկական գործողութեան մը կատարումը: Վիճաբանութիւնը մեծ եղաւ եկեղեցականաց և աշխարհականաց միջև. ուր ուրեմն վերջին վճիռը փափագեցան ընդունել Նրուտայեանց Ս. Պատրիարք Հօրմէ: Նորին Սրբազանութիւն յայտարարեց թէ՛ «Նպիսկոպոսի մը մարմնը սուրբ է, և աշխարհական ձեռքեր չեն կրնար գոչիլ անոր, ոչ ալ հետեւապէս՝ գործողութիւն կատարել անոր վրայ»: Առ այս համակարծիք գտնուեցան Նւր եկեղեցական եղբարք: Այս վճիռն վրայ Յանձնախումբը նկատեց որ շատ գժուար էր իւր կարծիք ընդունել տալ. ուստի տեղի տուաւ եկեղեցական գասուն գիտողութեանց ու պահանջմանցն:

Այս կերպով հանդիսաւոր օծումն անկարելի կը լինէր կիւրակի աւուր համար, հետեւաբար անհրաժեշտ էր Նարաթ օրն իսկ կատարել: Բայց այս տեղ մի ուրիշ գժուարութիւն կը ծագէր: Ենչպէս յայտնի է, սովորութիւն եղած է որ վախճանեալ եպիսկոպոսի մը թաղումն իւր ամեն պարագայներով կատարուի հան-

գուցեալն իւր եպիսկոպոսական ակթուին վրայ բազմած: Այդ հոգեւոյս Արքազանին համար ինչպէս հնար էր այս արարողութիւնը կատարել, քանի որ մարմնոյն վիճակը ձեռնտու չէր այսմ: Այս մասին ևս Ամեն. Ա. Պատրիարք Հօր որոշման գիմել հարկ եղաւ: Նորին Արքազնութիւն յայտարարեց թէ, Հայաստանեայց Եկեղեցւոյ աւանդութեանց մէջ ոչինչ օրէնք կար որ պարտաւորիչ ընէր այս օրինակ արարողութիւն մը: Ընդհակառակն նորամուտ ստորութիւն մը համարելու է վախճանեալ եպիսկոպոսներն ակթուին վրայ բազմած օժեղ և թաղել: Եկեղեցական Հարք ևս համակարծիք գտնուելով Եսայի Արքազանին, որոշեցին անմիջապէս կատարել օժման արարողութեան այն մասերն որք ուղղակի կը վերաբերին Հանգուցելոյն մարմնոյն: Առանց ժամանակ կորսնցնելու Եսայի Արքազան կատարեց Օժումն, յետ որոյ հոգեւոյս Արքազանի մարմին զեռեղուեցաւ ցուրտ տեղ մը, մարմարիանի վրայ:

Այս տխուր պարտականութեանց կատարումէն յետոյ Մասնաժողովն զբազուեցաւ մինչև երեկոյ Կիւրակի առաջ հանդիսին պատրաստութիւններովն: Շարաթ երեկոյ յատուկ Յաւելուածով մը, զոր ձրիապէս բաշխել տուինք հասարակութեան մէջ, հաղորդեցինք սոյն կարգադրութիւններ որք հետեւեալներն էին:

Շաբաթ երեկոյեան Յաւելուածը

Երջանկայիշատակ Տեառն Տեառն Ներսիսի Ա. Պատրիարքի յուղարկաւորութեան հանդէսը բարեկարգութեամբ կատարելու ընդհանուր փառիագին գոհացում՝ տալու նպատակաւ, Կարգադրութեան ձեռնախումբը կը փութայ հրատարակել հետեւեալ կարգադրութիւնները:

1. Կիւրակէ առաւօտ ժամ 4ին Ա. Պատարագ պիտի սկսուի ի Մայր Եկեղեցի.
  2. Եկեղեցւոյ դասն հրաւիրեալ անձանց յատկացեալ է.
  3. Գոսին ետեւի շրջափակն ազգային Երեսփոխանաց և ողջտուն ունեցող անձանց.
  4. Գագաղին շրջապատը՝ թափօրը կազմող Եկեղեցականաց.
  5. Տաճարի մնացեալ մասը ժողովրդեան.
  6. Կանայք և տղայք ներս չպիտի ընդունուին.
  7. Թափօրը պիտի մեկնի Եկեղեցիէն ի ժամ 7 և պիտի ընթանայ Նշանձիի ճամբով ի Լանկայ, անտի Եէնի - Գարուի երկաթուղւոյ կայարան և ապա Գում - Գարուի կայարան, և Մօլաթաշիէն ի Մայր Եկեղեցի պիտի վերադառնայ և անգ. հանդէսը պիտի վերջանայ.
  8. Թափօրին առջևէն պիտի ընթանան գպրոցական տղայք, որոյ պիտի հետեւին գպիրք և Եկեղեցական Հարք դագաղը շրջապատած:
  9. Եկեղեցանաց դասուն պիտի հետեւին Երեսփոխանութեան և Կեզր. Վարչութեան սգակիր պատգամաւորութիւնք:
- Աոցա պիտի հետեւին օտարազգի հրաւիրեալք, Ազգային Երես-

փոխանք, Վարչական Ժողովականք, Հոգարարձութեանց և Խորհրդոց անդամք և ընդհանրապէս Ազգ. պաշտօնատարք:

10. Ասոնց պիտի հետեւի Ժողովուրդը:

11. Գազազն երկու օր պիտի մնայ ի Մայր եկեղեցւոջ, ի տես Ժողովրդեան և այնուհետեւ պիտի ամփոփուի անզանօր պատաստուած դամբարանին մէջ:

12. Ոստիկանութեան պաշտօնեայք պիտի հսկեն այս կարգադրութեանց:

Կարգ. Յանձնախումբն աներկբայ է թէ ամեն ոք ջանագիր պիտի լինի ոչ միայն համակերպիլ վերոյիշեալ կարգադրութեանց, այլ և զգուշացնել զիրեար, բարեկարգութիւնը խանգարող ո՛ր և է վարմունքէ: Ի յարգանս Երջանկայիշատակ Հանգուցելոյն:

Մասնաւոր նամակներով հրաւիրուեցան այս Հանգիսին զեսպանատունք, պաշտօնական մարմինք և ազգային և օտարազգի բազմաթիւ նշանաւոր անձեր:

### ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆԸ

Երէկ առաւօտ, Հանգուցելոյն մարմինը բարձրագիր տեղ մը կը կենար Մայր-եկեղեցւոյ միջին տաճարին մէջ: Մասնական միջոցներ ձեռք առնուած էին մարմնոյն արագ կազմալուծումն արգիլելու համար: ԶԼնկոյէ սնտուկի մը մէջ գրուած էր, յորում գէմքը միայն կը տեսնուէր՝ ապակւոյ մը ներքեւ: Վախճանումէն յետոյ շատ արիւն հոսած էր մարմնէն, և գէմքն երէկ շատ այլափոխուած էր: Քանի մը տարի առաջուան այն քաջաւոյժ և գեղադէմ՝ Ներսէսը տեսնել այս վիճակին մէջ և չարտասուել՝ անհնար էր:

Խուռն բազմութիւն առաւօտէն ի վեր կը ընուր Մայր-եկեղեցին: Բայց գտնէ միջին տաճարին մէջ բարեկարգութիւն պահպանել կարենալու համար, որոշուած էր Ժողովուրդ չընդունիլ մինչև որ պաշտամունք սկսէին, և անկէ ետքն ալ ընտրեալ բազմութիւն մը միայն ներս առնուլ: Բայց Ժողովուրդն այս կարգադրութեան համար իւր ահաճութիւնը ցոյց կուտար՝ միջին տաճարի բոլոր դուռները պաշարած շարունակ զարնելով և ժխոր յարուցանելով: Այս անկարգութիւն վերջ չգտաւ մինչև որ ոստիկանք եկան:

Ժամ 4 1/2-ին սկսան եկեղեցական պաշտամունք: Բոլոր հայ եկեղեցեաց և շրջակայ յոյն եկեղեցեաց զանգակները ախրագին կը հնչէին 10-15 վայրկեանն անգամ մը:

Կ. Պօլիս գտնուող բոլոր եպիսկոպոսունք և բազմաթիւ վարդապետք և քահանայք ներկայ էին, և պաշարած էին խորանն և Հանգուցելոյն դագաղը: Երուսաղէմայ Պատրիարքին տկարութեան պատճառաւ, նորա տեղ Ս. Պատարագ մատուցց Երուսաղէմի փոխանորդ Գեր. Տ. Սիմէօն Եպիսկոպոս: Տաճարը պարագային պահանջման համեմատ զարգարուած էր: Ղալիւններու ստուարաթիւ խումբ մը, առաջնորդութեամբ ազգային երևելի երաժշտապետ

Թաշճեան Նիկողայոս Էֆէնտիի քաղցրանուագ կը մասնակցէր հոգեհանգստեան արարողութեանց:

ՊԱՇՏՅՈՒՆ ԱԿԱՆ ՄԱՐԻՆՆԵՔ

Այս միջոցիս դասն, որ բարձրաստիճան հրախրելոց յատկացեալ էր, և անոր ետևի շրջափակն, որ ազգային մարմնոց յատկացեալ էր, հետոզհետէ կը լցուէին հանդիսականաց ընտրեալ քաղմութեամբ մը:

Գասուն մէջ կը տեսնուէին. —

Չանազան հասարակութեանց կողմէն.

Յունաց Պատրիարքական Գեր. Փոխանորդն, ընկերակցութեամբ Բազկեզոնի և Սելանիկի Մետրապոլիտներուն, և յոյն հասարակութեան քանի մը երևելեաց, — Ֆէնէրի Պատրիարքարանի Գործակատար Սղաւրաքի էֆ. Լողոթէթ պէյ, Սրիսգաքի պէյ, Նիքոլաքի Սքուլուտի էֆ. և Նէնիտիւնեա Տիմիզաքի էֆէնտի:

Պուլկարիոյ Գեր. Եկզարքին կողմէ զրկուած երկու եկեղեցականք:

Հրէից Գեր. Բարունապեաին Փոխանորդն, ընկերակցութեամբ ուրիշ Բարունայ մը, և մի քանի Հրեայ երևելեաց:

Ասորոց ամեն. Կաթողիկոսին Փոխանորդ Գեր. Գիոնեսիոս Եպիսկոպոս ընկերակցութեամբ իւր խորհրդական վարդապետին:

Հայ-Քողզրական հասարակութեան վսեմ. Ազգապետն, ընկերակցութեամբ նոյն հասարակութեան երևելեաց, Պատուելի Խլթիւճեան, Բրոֆ. Յ. Ճէճիզեան, Յ. Մինասեան, ևն:

Կառավարական պաշտօնատանց կողմէ ներկայ էին:

Կրօնական գործոց Տեսուչ վսեմ. Զիլէր պէյ:

Բարձր. Մեծ-Նպարքոսին կողմէ իւր թարգման Վէքիլ էֆէնտի և արարողապետ Նէշէթ էֆէնտի իւր օգնականով:

Արտաքին գործոց նախարարութեան կողմէ Վսեմ. Արթին պէյ Տասեան, Վսեմ. Գ. էֆէնտի Նորատունկեան, Վսեմ. Խլխաս էֆէնտի Չայեան և Միքայէլ էֆէնտի Կիւլլապեան:

Գատական նախարարութեան կողմէ Վսեմ. Վահան էֆէնտի:

Սպայակոյտի անդամ Ֆէրիք Վսեմ. Նէճիոյ փաշա:

Պետական խորհրդոյ անդամ. Վսեմ. Յովհանէս էֆէնտի Նուրեան և Երիտես էֆէնտի:

Ատոնցմէ զատ, ներկայ էին կառավարական այլ և այլ պաշտօնատանց մէջ ծառայող գրեթէ բոլոր հայազգի պաշտօնատարք, որոց ցանկը բաւական երկայն է:

Գեսպանատանց կողմէ ներկայ էին.

Գերմանիոյ գեսպանատան առաջին թարգման Պ. Թէսթա երկու ընկերներով:

Ռուսիոյ գեսպանատան առաջին թարգման Պ. Խանտֆ, ընկերակցութեամբ Բ. և Գ. թարգմաններուն:

Ֆրանսիոյ գեսպանատան առաջին թարգման Պ. Լօնփիլլիլ:

Անգլիոյ գեսպանատան երկրորդ թարգման Պ. Մարինիլ:

Աւստրիոյ դեսպանատան երկրորդ թարգմանիւր.  
 Իտալիոյ դեսպանատան երկրորդ թարգման Պ. Պուււնի.  
 Սպանիոյ դեսպանատան առաջին թարգմանիւր:  
 Ռուսմանիոյ դեսպանատան առաջին թարգմանիւր:  
 Միացեալ Նահանգաց Տիւպատոս Պ. Հիւր:  
 Յունաստանի դեսպանատան առաջին թարգման Պ. Բրէլիուլի:  
 Աերայիոյ դեսպանատան առաջին թարգման Պ. Թէրխան:  
 Պուլկարիոյ Եշիանապետութեան Գործակալի փոխանորդը:  
 Այս ամենայն ներկայացուցիչք դեսպանատանց և կառավարական պաշտօնատանց՝ եկեղեցական արարողութեանց մինչև վերջն ամենայն երկիւղածութեամբ ունինդրեցին, և անոնցմէ ոմանք մանաւանդ յոյն եկեղեցականք և աշխարհականք, համբուրելով հոգելոյս Հանգուցելոյն դէմքն և ազօթելով արտասուալից, ջերմեռանդութիւն ալ ցոյց տուին\*):

Հետզհետէ տաճարը մանօղ օտարազգի և կառավարական հիւրերը կրնդունէին Վսեմ՝ Նուրեան, Գարրիէլ և Յարութիւն Նորատունիեան, Յուսուֆեան Տիգրան, Մկրտիչ Էօայեան, Կարապետ Արլաճեան և Յովհաննէս Թորոսեան էֆէնտիք, անդամք Կարգադիր Մասնախմբին:

Բայց մասնաւորապէս յիշատակելի էին Յուսուֆեան Տիգրան, Ունճեան Արիկ, Իլիսա Չայեան, և Միհրան Չօպանեան, Մէրեէմ - Գուլի Յարութիւն, Աւետիս Հարենց և Շահպաղեան Եղիա էֆէնտիներուն ջանքերը վասն պահպանման բարեկարգութեան:

(\*) Նշանակելի բացակայութիւն մ' էր Հոռոմէական Հայոց Պատրիարքին կողմէ բնաւ ներկայացուցիչ զրկուած չլինելն, որ շատ աննպաստ և անհաճոյ տպաւորութիւն մ' ըրաւ համայն ժողովրդեան վրայ: Այս թերութիւն այնչափ աւելի աչքի կը զարնէր, որչափ հանգուցեալն ինքն իւր հրաժարագրոյն մէջ, որ շարաթ աւուր թերթերով հրատարակուած է, շատ մը անձանց շնորհակալութիւններ յայտնելով իրենց բարեկամական զգացմանց համար, չէր մոռացած նշանակել նաև Գերբըջանիկ Ազարեան Ս. Պատրիարքին անունը: Հայ-բողոքական հասարակութեան գլխոց ընթացքն աչքի զարնող հակապատկեր մ' էր մեր Կաթողիկ եղբարց պաշտօնական մարմնոց անպատշաճ ընթացքին: Արդարև հանդիսականաց մէջ կրտսեսնուէին մի քանի երեւելի Հայ — հոռոմէականք, ինչպէս Թընկէր Եսաւեր փաշա, Օննիկ պէյ Մարրըր, և այլք: Բայց Հայ — կաթողիկ հասարակութեան պաշտօնական մարմնոց բացակայութիւնն անբացատրելի էր:

Արջափ տարբեր էր սակայն Յոյն հասարակութեան ընթացքը: Աջ միայն Ֆէնէրի Պատրիարքարանը պէտք եղածին պէս ներկայացեալ էր երկիկ հանդիսին մէջ, այլ և Մայր Եկեղեցւոյ մտակայ բոլոր Յոյն եկեղեցեաց վարդապետք և քահանայք զպրոցական աշակերտներով և պսակներով փութացեր էին գալ հոգեհանգստեան պաշտամանց, և մինչև վերջն ամենայն երկիւղածութեամբ հետեցան բոլոր արարողութեանց, որք տեւեցին մինչև ժամը 10: Պէտք էր միթէ որ Հայ — կաթողիկ եկեղեցականութիւնն այնքան անհաշտ ոգւով մը տողորեալ լինէր:

## ՊԱՏԳԱՄԱԻՈՐՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՊՍԱԿՆԵՐ՝

Գեղեցիկ և խորհրդաւոր պատկներ, խաչեր և փունջեր՝ առ մեծամուն Հանգուցեալն երախտագիտական ձօներով զարդարեալ՝ յատուկ պատգամաւորութեանց ձեռամբ բերուելով գրուեցան Հոգեյոյս Սրբազանին գագաղին վրայ, ազգային հեռեւեալ ընկերութեանց ու հաստատութեանց կողմէ:

Միացեալ ընկերութիւնք.

Խառնուելի Ասիական, Ընթերցասիրաց և Հայրենասիրաց երեք ընկերութիւնք զաս զաս.

Ազգային Հիւանդանոց, Արբանոցի խումբ մը աշակերտներով.

Թագական խորհուրդք և վարժարանք Մայր Եկեղեցւոյ, Քատր գիւղի, Աննիգարուի, Նաւլը - Գարուի, Բէշիկթաշի, Օրթագիւղի (Հոփոսիմեանց վարժարան): Բերայի, Իւսիկուտարի (Ս. Քաչ և Ս. Կարապետի), Սամաթիոյ, Ղալաթիոյ ևլն:

Խիզանի ընկերութիւն.

Սենեքերիմեան ընկերութիւն.

Գարոցասէր Տիկնանց ընկերութիւն շատ ճաշակաւոր եղանակաւ ներկայացեալ էր, իւր աշակերտներէն սպիտակազգեստ սգակիր խումբ մը գեղեցիկ յօրինուած խաչի մը շղարշներէն բռնած ներկայանալով յեկեղեցւոջ և ընկերանալով թափօրին:

Նմանապէս խաչերով ու պատկներով և աշակերտաց մէկ մէկ խմբերով ներկայացեալ էին Մէզզուբեան, Պէրպէրեան և Գուրգէնեան մասնաւոր վարժարանք, Ռոպէրդ - Քոլէժի հայ ուսանողք, Կայսերական Միլիթէյէ վարժարանի հայ ուսանողք, ևլն: Նշանակելի էր Կայսերական Ախէի հայ աշակերտաց խմբին բացակայութիւնը:

Հանգուցելոյն մասնաւոր բարեկամներէն ոմանք ևս առանձին պատկներ բերած էին:

Թէև շատ սուղ միջոցի մը մէջ պատրաստուած, այս ամեն մտքմնաց և հաստատութեանց կողմէ յօրինուած պատկներն և խաչերն յոյժ հաճուեցան, զի ընդհանրապէս ընտիր ճաշակով պատրաստուած էին:

Այս ամեն Թագ. Խորհրդոց, Ընկերութեանց և Վարժարանաց Պատգամաւորութիւնք սրչափ կարելի էր կարգաւ շարուեցան գագաղին շուրջն, և գասին ետեւի շրջափակը լցուեցաւ ազգային երեսփոխանական և քաղաքական ժողովոց, Խորհրդոց, Հոգաբարձութեանց և հայ հասարակութեան ընտրելագոյն մասին ներկայացուցիչներով:

## ԳՍՄԲԱՆԱԿԱՆԸ

Հոգեհանգստեան պաշտօնը վերջացաւ ժամ 6½ ին: Այս միջոցին եկեղեցին լցուած էր՝ հակառակ ամեն կարգադրութեանց՝ բուռն դօրութեամբ ներս խուժող բազմութեամբ մը, և միայն տաճարին մէջ տեղը միջոց մը բաց թողուած էր, հեղհեղ եկող հրաւրեալները պաշտաճապէս հիւրընկալել կարենալու համար:

Յայնժամ Գեր. Խորէն Նար - Պէյ Արքայան խորին լռութեան մը մէջ բեմն ելնելով, լաւ ներշնչմամբ գեղեցիկ պամբանական մը խօսեցաւ հօգելոյս Պատրիարքին վրայ, պամբանական մը որ երեք քառորդ անեց, և որոյ մանաւանդ վերջին մասը բաւական յուզեց ունկընդիրները:

Թ Ա Փ Ո Ր Ը.

Ժամը 7ը քառորդ անցած, թափօր կազմուեցաւ, և դազարն, որ այս միջոցիս պսակներու և խաչերու ներքեւ ծածկուած էր բոլորովին, դուրս հանուեցաւ՝ որոշեալ շուղին համեմատ փողոցներու մէջ շրջելու համար: Թափօրին տաճարի մէջ կազմութեան միջոցին հանդիսի բարեկարգութիւնը նորէն խանդարեցաւ. զի Աարգաղիը Մանասիմի անձնուէր անցամբ, ամեն ջանից հակառակ, անկարող էին զսպել ժողովրդային բուռն հոտանք մը որուն կրքախէին ամեն շարժման մէջ: Ամբօին, արգարև, այս միջոցին ստուարագոյն զանգուած մը ստացած էր, յորում մարդ իւր ոտքը գեանի վրայ դնելու համար խի տեղ չէր գտներ, և կոհակներու պէս զիրար մղելով կըտարօրբերէին հազարաւոր հանդիսականք ամեն դասէ, ի բաց աւետյ կանայք և տղայք, զորս ըստ կարի ջանք եղած էր եկեղեցիէն ներս չընդունելու:

Թափօրն, ըստ կանխորոշ կարգադրութեան, կազմուեցաւ սա պէս.

Առջևէն բարապաններ, քէհեաններ, մրգապաններ և քաղաքային պաշտօնեայք: Բ. Գունէն և Քաղաքապետութենէն եկած բազմաթիւ սպասաւորք (Խառէ՛՛) կընթանային թափօրին առջևէն և քովերէն.

Ապա դպրոցական տղայք. մէն մի խումբ իւր պսակը կամ խաչը կըկրէր:

Ապա պատգամաւորութիւնք, իրենց պսակներով:

Ապա դպիրք և երգեցիկ մանկուհք.

Ապա Պատրիարքական Փոխանորդ Հայրն սգակիր, որոյ առջևէն կերթային՝ Տ. Վահան վարդապետ՝ հօգելոյս Պատրիարքին թագը կրած. Յակօր Աշոտ վարդապետ՝ Պատրիարքական գաւազանը կրած՝ սև քօղով ծածկեալ:

Տ. Եղիշէ վարդապետ՝ թաւշեայ բարձի մը վրայ շքանշանները կրած:

Սգակիր վարդապետներ կընթանային դազարին առջևէն:

Դասք եկեղեցականաց կըշրջապատէին դազարը:

Երգեցիկ մանկանց ուրիշ խումբ մը կը քալէր դազարին երկու կողմերէն.

Ապա կուգար դազարը, զոր բարձած էին կիսազգեստ և սաղաւարտակիր 12 քահանայք.

Կըհեռուէին Աղգային ժողովոց և պաշտօնական մարմնոց սգակիր պատգամաւորութիւնք. — Եպիսկոպոսունք, Երեսփոխանք, անցամբ Վարչութեան, Թաղական խորհուրդք, պաշտօնատարք և ըն:

Ասանց հետ կերթային օտարազգի եկեղեցական և աշխարհա-  
կան հրաւիրեալք, բայց թափորի կազմութեան առթիւ ծագած  
շփոթութեան միջոցին գեսպանաց ներկայացուցիչներէն ոմանք  
Պատրիարքարան ելան, և թափորին չընկերացան:

Թափորին երկու կողմէն կերթային զինուորներ և ոստիկաններ՝  
աշխատելով բարեկարգութիւն պահել բոս կարի: Արգագիր  
Մանասիմբի անդամք բազմաթիւ օգնականներով թափորին մէջ  
կարգ կը պահէին:

Խուռն բազմութիւն ժողովրդեան՝ կը հեռուէր թափորին, և ա-  
մեն կողմէ կը պատէր զայն:

Թափորը, Մայր Եկեղեցիէն հանուելով, աջ կողմ դարձաւ, և  
և ուղղուեցաւ դէպ ի Նիշանձրի պողոտայն, ուստից ուղիղ գծով  
գնաց մինչև Լանկա, հսն դարձաւ դէպ ի Նէնի - Գարուի երկաթու-  
ղոյ կայարանն, և երկաթուղոյ գծին ուղղութեամբ ծովեղբրէն  
դնաց մինչև Գում - Գարուի կայարանն, ուստից դարձաւ դէպ ի  
Գում - Գարուի պողոտայն, և Մայր - թաշրէն դառնալով մի և  
նոյն կողմէն վերադարձաւ ի Մայր Եկեղեցի, այսպէս մեծ շրջա-  
նակ մը գծելով Մայր Եկեղեցւոյ և Պատրիարքարանի շուրջը:

Այս ուղևորութիւն տևեց ճիշդ 2 1/2 ժամ: Թափորը, ժամ 6 1/4  
ին մեկնած, 10-ին քառորդ մնացած վերադարձաւ: Նոյն միջո-  
ցին, Գում - Գարուի թէ՛ հայ և թէ՛ յոյն եկեղեցեաց զանգակները  
կը հնչէին: Երբ թափորն հասաւ յունաց Ս. Թորոս եկեղեցւոյ առ-  
ջև, զգեստաւորեալ յոյն քահանայք զուրս ելնելով ընկերացան  
թափորին, Թէնէրի Պատրիարքարանէն զրկուած եկեղեցականաց  
և աշխարհականաց հետ, որք արգէն մտած էին թափորին մէջ:

Կ. Պօլսոյ բոլոր հայ եկեղեցեաց զանգակներն կը հնչէին առա-  
ւօտէն մինչև երեկոյ, ինչպէս նաև Բողոքականաց ժողովարաննե-  
րունը:

Այն երկայն շաւղին վրայ, բոլոր փողոցները, պատուհաններն և  
շխարափոյի կիսաւեր պարխաները մարդկային գլխովք ծած-  
կուած էին, որոց թիւն 30—40 հազարէն պակաս չէր անշուշտ:  
Բոլոր Պօլիս Գում—Գալու փոխադրուած էր:

Ժամ 10-ին արարողութիւնք վերջացան: Գագաղը ի տես հա-  
սարակութեան դրուած է Մայր Եկեղեցւոյ այն մատուան մէջ, ուր  
է մկրտութեան աւագանը:

### Ը Ն Գ Ա Ի Ն Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Բ

Պաշտօնական ընդունելութիւնք Պատրիարքարանի մեծ գահլճին  
մէջ կատարեցան արժանաւայել մեծարանօք, և Գեր. Խորէն Նար-  
պէյ Սրբազան իւր հանրածանօթ քաղաքավարութեամբ ու կենցա-  
ղագիտութեամբ պատուարեր կերպիւ կատարեց զայս պաշտօն:

Մինչ թափոր կը շրջէր, քանի մը հիւրեր և սեկան որք եկեղեցին  
չիջան, ու Պարիարքարանի մեծ գահլճին մէջ ընդունուեցան: Ասանց  
մէջ էին Բարձր Մարտիկէնի փաշան և իւր որդին Ալէքսանդր պէյ,  
զորս արժանաւայելէ յարգանօք ընդունելով, խօսակից եղաւ Գեր.

Խորէն Նար — պէյ սրբազան, ինչպէս նաև Հանգուցեայ մեծանուն Զարիֆիի որդին Աէոնիտաս Էֆէնտի Զարաֆի, որ իւր մօր և իւր անտ: ամբ շքեզ պսակ մը բերած էր, որ գազաղին վրայ դրուեցաւ, երբ թափորն եկեղեցին կը մտնէր: Մալրոյէնի փաշա թափորին հետեւեցաւ բաւական տեղ:

### ԱՂԳԱՅԻՆ ՍՈՒԳ

Աղգային ժողովն այս չորեքշաբթի առաւօտ պիտի գումարի Մայր — Եկեղեցին, և Դիւանը, ծանուցանելով այն գառն կորուստ զոր Ազգն ըրած է յանձին Տ. Ներսէս Պատրիարքի, ի նշան սգոյ ժամանակ մը պիտի գազրեցնէ ժողովոյ նիստերը:

Ուսումնական խորհրդոյ հրամանաւ, աղգային վարժարանք երեք օր պիտի փակուին ի նշան սգոյ:

Միացեալ ընկերութեանց գրասենեակն և ուրիշ աղգային պաշտօնարանք փակ են այսօր ի նշան սգոյ:

Այս չորեքշաբթի, Ազգ. ժողովոյ նիստէն յետոյ, թաղման արարողութիւնը պիտի կատարի:

Հանգուցելոյն մարմինը պիտի ամփոփուի միջին Տաճարի գաւթին մէջ:

(Արևելք. Հոկտեմ. 29. թ. 218).

### Խմբագրութեան Արարատ ամսագրոյ.

Ամեն մարդ՝ եթէ զգացմունք ունի և պատուախնդիր է, աշխատում է մի յիշատակ թողուլ աշխարհքի վերայ, որ իւր մահից յետոյ անունն յիշատակուի և գործքն անմահանայ. այս բնական ձգտումն է և իսկայէս պահանջ մարդկութեան: Այսպէս են արել մեր երջանկայիշատակ նախնիքն՝ ամեն տեղ հոյակապ վանքեր և տաճարներ կառուցանելով, և ազգասիրական մեծամեծ գործքեր կատարելով, այսպէս վարուեց նաև երջանկայիշատակ Գէորգ Գ. Պաթուղիկոսը՝ հոյակապ և հռչակաւոր ճեմարանը կառուցանել տալով՝ ազգի մանկանց բարոյապէս կրթութեան և լուսաւորութեան համար, և Թանգարանը պատրաստել տալով՝ Մայր Տաճարի հնութեանց յիշատակները անկորուստ պահպանելոյ համար. իսկ Օշականայ սուրբ Մեսրոփը եկեղեցին շինել տալով՝ կամեցաւ որպէս պատուել սուրբ Մեսրոփը թարգմանչի խնկելի անունը, նոյնպէս և մշտնջենաւոր մի յիշատակ թողուլ աշխարհքի վերայ:

Այս եկեղեցւոյ շինութեան և աւարտման համար արգէն գրուել ու հրատարակուել է. այժմ միայն կամիմ յիշել մի նոր բարեպաշտութեան պատու, որ նոյնպէս յիշատակութեան առիթ կարող է լինել նուրբատուն:

1881 թուին հոգելոյս Անդրէաս Արքեպիսկոպոսն տեսնելով որ սուրբ Մեսրոփը թարգմանչի դամբարանի վերայ փայելուչ տապանաքար և յիշատակագիր չկայ, ցանկացաւ մարմարոնեայ քար բերել տալ. և այս ցանկութիւնն շիրագործած՝ գնաց առաջնորդ Ղարաբաղայ վիճակի. զընաց, բայց չմոռացաւ կատարել խոստումն. և այն ինչ պէտք է անցա-